



Աստուծոյ անգամ ից հրապարակի
Ստորագրութեան սեղն էլ յամս
Աստի խան վարի յարից :

Տարեան գինն է Կահիրէ 120
Գործարէն Բաժանորդ էրդնէ
Ը՛լ Բուսայի Զարից Վարից էն :

Հ Ա Ն Դ Է Ս Ա Թ Յ Օ Ր Ե Լ Ե Յ

ՊԵՏՏՕՆԵԿԸՆ ԾԵՆՈՑՈՒՄ

Ազգասիրական և բարեպաշտա-
կան ընկերութիւնը յառաջիկայ ուր-
բաժ օր մայիս 4 ընդհանուր ժո-
ղով ունի շապճի խան Բարսեղ-
եան Ստեփան աղային սենեա-
կը, և հոն ընտրութեամբ յանձ-
նաժողով մը պիտի կազմուի մինչև
վարչութիւնը դայ ինչպէս որ օր ա-
ռաջ ալ նամակներով պիտի հրա-
ւիրուի բաժանորդներուն մեծագոյն
մասը ըստ կանոնի ընկերութեան իսկ
կասկածաւոր անձանց սիրտերը ա-
պահովցնելու համար ելևմուտք կը
նշանակենք ընկերութեան գործա-
կալի ձեռամբ որ պատասխանա-
տու պիտի ըլլայ կազմուելու յանձ-
նաժողովին : Աշանակի լիք եկա-
մուտն այս է :

11040 զրշ 552 բաժնի գին 286 ան-
ճինքներէ

714 ձեռաց նպաստ ՚ի բարեպաշտից
572 հա թոմսակցութեամբ ունի ըն-
կերութիւնը և դեռ բաժնի գինը
առած չէ և անորոշ կերպով կը մնայ
բաժնատանաց տեղի չունենալու
համար :

Ընկերութեան ծախքը և քանի
անձանց նպաստ ընելը և քանի բան-

տարկելոց ձեռնարկութիւն ընելը
պիտի հրատարակուի յանձնաժո-
ղովի գիտութեամբն, թէպէտ հի-
մախուց հիմայ ըրած ծախքը հաւա-
դածէն կրկնակին է բայց Ազգա-
սիրտադուծներէն մէկը ընկերու-
թեանըս գործակալին արտօնութիւն
տուած է, որ պէտք եղած ստակը
առանց տակոսի դանայ, և երբ բաժնի
նորդներէն ստակ հաւադէ, ուրից
որ փոխ առած է, անմիջապէս հա-
տուցանէ : Մնացած տեղեկութիւնը
յանձնաժողովին ստորագրու-
թեամբ պիտի հրատարակենք :

1862. ապրիլ 28.

Լ. ԽԻՒՄՈՒՆԻՍԻԱՆ

Հայ ազգային Տեղեկ եր մեկէն Բարձր
Գործող-Թիւն ընելու պատճ է :

Բնութեան մէջ այլևայլ տեսակ բաներ
կան, որոնք իրարմէ խիտ որոշ և յայտնի
նշաններով կը տարբերին, այնպէս որ զա-
նոնք իրարու հետ շփոթել անկարելի է :
Ով կրնայ չտեսնել ան մեծ տարբերութիւնը
որ կայ գործարանաւոր և անգործարան
մարմնոց, այսինքն՝ հանքերու և բուսոց ու
կենդանեաց մէջ, և դարձեալ աս երկու
վերջիններուն, բուսոց ու կենդանեաց
մէջ եղած մեծ տարբերութիւնը ով չտես-
ներ : Ով չգիտեր թէ, ըստ բնական պատ-
մութեան, երեք մեծ թագաւորութիւն
այն է՝ հանդային, բուսական և կենդանա-

X

կան Թագաւորութիւն կոչուած երեք գըլ-
 խաւոր բնական բաժանութիւններուն մէջ
 բիւրաւոր տեսակներ կան որոնց խիստ շա-
 տերը յայտնի և զգալի նշաններով իրարմէ
 կը տարբերին : Բայց բնութեան այնչափ
 բազմաթիւ գրեթէ ամբաւ իրարմէ տար-
 բեր տեսակներուն մէջ՝ կա՞ տեսակ մը որ
 այնչափ մեծ տարբերութեամբ բոլոր ու-
 րիշ մնացածներէն զանազանուի , որչափ
 ճարգ կոչուած էակը : Մարդն է որ իր բո-
 լոր բնկեր արարածներուն մէջ գերազան-
 ցապէս (Իսր էստէլանս) էակ կոչուելու ի-
 րաւունքն ունի , անոր դիրքը բնութեան
 մէջ այնպէս գերազանց ու սքանչելի է , ինչ-
 պէս արեգական դիրքը բովանդակ արե-
 գակնային դրութեան մէջ :

Հասարակ կամ աւստի մարդը որ , դի-
 տութեան ըմբռնած կերպովը , ուստի և
 բառին գիտնական առմամբը , իմաստասի-
 բել չգիտեր , տեսակներուն , նաև անհատ-
 ներուն , իրարմէ ունեցած տարբերութիւ-
 նը , մէկ խօսքով որևիցէ տարբերութիւն
 արտաքին նշաններով կը մ'բռնէ և կը կարծէ
 թէ տեսած տարբերութիւնը միայն արտա-
 քին նշաններու վրայ կը կայանայ : Բայց ի-
 մաստասիրող գիտունը տեսակներն իրարմէ
 տարբերող բուն նկարագիրը , կամ յատուկ
 տարբերութիւնը կը գտնէ : Աս յատուկ
 տարբերութիւնը տեսակի մը բնութիւնն է
 և աս բնութեան մէջ է որ տեսակին հաս-
 տատուն և մշտնջենաւոր օրէնքները կը
 տեսնուին : Մարդկային միտքը վիճել հոս
 կրնայ հասնիլ , այսինքն՝ տեսակի մը յատուկ
 տարբերութիւնը կամ բնութիւնը ճանչ-
 նալ , ասով անոր բնական օրէնքները ճանչ-
 ցած կ'ըլլայ :

Տարակոյս չկայ թէ մարդկային տեսակն
 ալ , արտաքին տարբերութիւններէն զատ
 ներքին բնական տարբերութիւններ ունե-
 նալու է , և թէ ան տարբերութիւննե-
 րուն մէջ է որ մարդուն հաստատուն և
 մշտնջենաւոր օրէնքները կը ճանչցուին :
 Գիտութիւնը դարերէ՛ի վեր , այլևայլ դրու-
 թիւններով և եղանակներով մարդու աս
 հաստատուն օրէնքները գտնելու կ'աշ-
 խատի , և մարդկային ազգին յառաջադի-
 մութեանն օգնող մէկ գլխաւոր միջոցը
 գիտութեան աս ջանքն է : Հատերէն , ա-

ռանց ինչ ըլլալն ազէկ գիտցուած ըլլալու ,
 հիացմամբ ու պանծանօք լուսաւորութիւն
 կոչուածն աս է . և արդարև մարդկային
 ազգին համար մեծ լուսաւորութիւն մի է
 երբոր անոր , այլևայլ նկատմամբ կամ այլ
 և այլ դիրքերուն նայելով , հաստատուն ու
 մշտնջենաւոր օրէնքները ճանչցուած կ'ըլ-
 լան : Եւ որովհետև քանի մը դար է որ
 մարդու այլևայլ կացութիւններուն բնա-
 կան օրէնքները , ինչպէս՝ Ֆիզիգական , ի-
 մացական , ընկերական , քաղաքական օրէնք-
 ներն աւելի որոշ կերպով ճանչցուեցան , և
 փորձառական ճամբով օր աւուր վրայ ծաղ-
 կող գիտութիւն եղան , անոր համար սովո-
 րաբար լուսաւորութեան կամ լուսաւոր-
 եալ դար անունը վերջին քանի մը դարե-
 րուն , յատկապէս ներկայ դարուսկը տրուի-
 լսինք որ մարդու այլևայլ կացութիւննե-
 րուն կամ դիրքերուն բուն օրէնքները
 ճանչնալու համար մարդկային մտքին ըրած
 մեծ ջանքը՝ մարդկային յառաջադիմութե
 մեծ ապէս օգնած է . ուրեմն ընկերութիւն
 մը որուն մէջ այս ջանքը չկայ , յառաջադի-
 մութիւն չունի , օգտելու սկզբունքը չու-
 նի : Էւ որովհետև օգտելու . յառաջ եր-
 թալու , կատարեալ և երջանիկ ըլլալու
 փափաքը բանաւոր էակի մը բնածին բեր-
 մունքն է (էստէլանս) , և բնածին բերմունք
 բաժնիս յախախնամութեան մէկ դործը
 կամ նոյն իսկ նախախնամութիւնն է . կը
 հետևի որ ուր աս բնական բերմունքը չը
 տեսնուիր կամ խիստ աղօտ և անկատար
 կերպով կը տեսնուի , հոն նախախնամու-
 թիւնն ալ հազիւ կամ խիստ աղօտ կը տես-
 նուի : Մեր կարծիքն է թէ նախախնամու-
 թիւնը մարդկային ազգին ան մասին մէջ
 ամենէն պայծառ ու փառաւոր կերպով կ'ե-
 րևի ու կը խօսի , ուր որ յառաջադիմութե
 ջանքերը և մարդու այլևայլ կացութիւն-
 ները լաւացնելու զգացումն ամենէն զօ-
 րաւոր և գործունեայ են : Սա ալ մեր կար-
 ծիքն է թէ յառաջադիմութեան մէջ մըտ-
 նող ժողովուրդ մը՝ վսեմիմաստով մը « Նա-
 խախնամութեան ճամբուն մէջ մտած ժողո-
 վուրդ » կոչուելու արժանի է :

Մեծամեծ պակասութիւններ , նաև հա-
 կասութիւններ ըլլալը խոստովանելով՝ տա-
 կաւին անժխտելի է թէ Հայ ցեղին մէջ

քիչ առենուան մը միջոցին այնպիսի շար-
 ժում մը երեւան ելաւ ու կենդանի կեր-
 պով կը յուզուի, որ աւելի սաստիկ և ըն-
 դարձակ ըլլալու, դէժ առ այժմ ընդու-
 նակ կերելի: Ազգն իր վայելած քաղա-
 քական արտօնութեանը սահմանին մէջ՝
 հետ զհետէ ձէռնամուխ կըլլայ ան բա-
 ներուն որոնք քաղաքակրթութեան միջոց-
 ները են, կամ ժամանակիս ամենէն յառա-
 ջագէմ ընկերութիւններուն մէջ մէյմէկ
 երևելի հաստատութիւններ համարուած
 են: Գրագիտական շարժումը, ընկերու-
 թեանց միջոցով ձեռնարկութիւններու
 գործունէութիւն տալու կերպը, լրագրու-
 թիւնը, և թատրը որ ամենէն վերջին ե-
 րեւոյթն է ազգային նոր շարժմանը մէջ:
 Քիչ կարեւորութիւն ունեցող բաներ չեն:
 Ասոնք իրրև միջոցներ գովելի ու գեղե-
 ցիկ են. բայց ամենէն գովելին ըստ մեզ
 ազգայնութեան ոգին է, ան ոգին որ բա-
 րոյական տրամաբանութեան մը նուրբ եւ
 նիւթականէ վերացեալ տեսութիւնն է:
 Աս տեսութեամբ ազգային միտքը բաւա-
 կան կըլլայ, ազգին այլ և այլ մասերուն և
 անհատներուն վրայէն ազգայնութեան
 ընդհանուր գաղափարը վերացընելով ազ-
 գութեան հանրական եզրը գտնել, որով
 հայութեան բուն գաղափարը գտած կըլ-
 լայ:

Աս բացատրութիւննիս շատերուն հա-
 մար մութ է, քանզի մասնաւոր ուսման
 մը յատուկ բաւերովը բացատրեցինք. բայց
 ասիկա անոր համար ըրինք որ ցուցընենք
 թէ ազգային ոգին և ազգայնութեան ըմ-
 բռնումը բուն իմաստասիրելու կամ տը-
 րամաբանելու գործողութեան արդիւնքն
 է. ուստի և եթէ ազգին մէջ ազգայնու-
 թեան գաղափարն ըմբռնուելու սկսուած
 է, նշան է թէ ազգային միտքը սկսած է իր
 ամենէն բարձր մտաւոր գործողութիւնն
 ընել:

Իբրև մի և նոյն ազգի անհատներ աս-
 կէ բանի մը տարի առաջ եղածէն շատ ա-
 ւելի մեղմ ու քաղցր աչքով իրարու նա-
 յիլ սկսուած է: Մարտ 8. Նաւուսի թատ-
 րոնը հայերէն լեզուաւ ՚ի նպաստ բարե-
 գործական ընկերութեան և ազգային հի-

2)

ւանդանոցաց եղած երկրորդ ներկայա-
 ցուցման գիշերը մեղմ ազգային զգացում
 մը հանդիսատեսաց վրայ ընդհանրապէս
 տեսնուած է: Մենք աս զգացումը չափա-
 զանց երևցընել չենք ուզեր. մանաւանդ
 կըսենք թէ աս զգացումը որուն մեծա-
 պէս նպաստամատոյց ելաւ բարեգործա-
 կան ընկերութեան հաստատութիւնը, տա-
 կաւին շատ տկար և աղօտ է. բայց տարա-
 կոյս չկայ թէ նոր ծագած արեւուն նման
 իր միջօրէին պիտի հասնի: Արօնքին եւ ազ-
 գութեան իրարմէ տարբեր ըլլալուն հա-
 մոզումը, որմէ մեր դարուն քաղաքակա-
 նութեանը մէջ կրօնից ազատութեան ըս-
 կըրգունքը ծնաւ, ազգի մը ինչպէս նաեւ
 անհատի մը, քաղաքակրթութեան վերջին
 ծայրն հասած ըլլալու նշաններէն մէկն է:
 Ոմանք կրնան աս համոզման, ու անկէ յա-
 ուաջ եկած շարժումներուն դէմ առար-
 կութիւններ բերել:

Վեն առարկութեան սա պատասխա-
 նը պիտի տրուի թէ, մարդկային փորձա-
 ութութիւնը չկրնար համոզուիլ թէ վնասա-
 կար ըլլայ անանկ սկզբունք մը, որն որ պա-
 տերազմները նուազեցուց. շատ արիւն-
 հեղութեանց արգելք եղաւ, եւ մարդ-
 կային ազգը միութեան մը բարձր նպա-
 տակին կը մերձեցնէ: Միտք մը որ ազգու-
 թիւնը կրօնքէն զատ ըմբռնելու կը սկսի,
 նոյն վայրկենին կը սկսի ընդունակ ըլլալ.
 ան բարոյական վեհանձնութեանն ու վսեմ
 կերպով մարդկային ըսուելու արժանի կեն-
 ցադավարութեան, զորս բնաւ դաստիա-
 րակութիւն մը տալու կարող չէ:

Ուանց ամենեին ազգին մէջ գտնուած
 կրօնական համոզումներուն դէմ ըլլալու
 ստիպուած ենք մեր բարձր համարումը
 յայտնել ազգին ան անհատներուն որոնք
 որ և իցէ կերպով առանկ լուսաւորեալ ըս-
 կըրգան մը կարեւորութիւնն ու արդիւ-
 նաւորութիւնը տհաս միտքերու գիւրա-
 հաս և սիրելի ընելու կ'աշխատին:



Լ.Ս.Լ. Ս.Ե.ԲԻ.Լ.Ն

Գ.Լ. Գ.

Կնիկ Գարդուան Կանի Ժը Կալչը Կալչը

Բիւները :

Բմեն բանի մէջ, մանաւանդ մատաղ աղոց համար, մեծ գործ՝ սկզբնաւորութիւնն է. քանզի անոնց ձե մը առնելու առեանն է. և ան առեանն ուզած տպաւորութիւնդ անոնց վրայ՝ ան առեան կրնաս ընել: Պղատոն. հասարակապետութեան վրայ. Գիրք Բ. էջ. 105:

Րուսոյին գրքին մէջ հակասութիւն մը ըլլալ կը թուի, որուն վրայ լոյս մը տալ պաշտօն է: Րուսոյ թէպէտ մէկ կողմանէ մայրերը աղոց կը դարցընէ, և այսպէս ընտանիքը նորէն կը հաստատէ, բայց որիչ կողմանէ տղան մօրմէն կը հանէ, ու զանկիա մտացածին դաստիարակի մը կը յանձնէ որ ամեն բանի տեղ պիտի բռնէ: Արձեա թէ Րուսոյ բնութեան կապերը կտորտել իրեն նպատակ ըրած է. քանզի բնութիւնը տղուն եղբայրներ՝ բոյրեր՝ հօր կամ մօրեղբայրներ՝ հայր՝ հաւ եւ հանի տուած է: Ասիկա բնութեան մէկ իմաստութիւնն է. ասով բնութիւնը տղուն ծընած առեանէն՝ անոր զուարթ հասակակիցներ ու անցեալ ժամանակին փորձառութեամբը հասուն խրատատուներ միանգամայն կը շնորհէ: Արնասցրուել ան զուարթ խումբը որ զմանուկը կենաց դրանն առչելը ողջունելով կընդունի: Արնաս եղծանել ան օրէկքը որ այնչափ խնամքով անոր տղայութեանը Գ. Թացոյններ, անոր պատանեկութեանը խրատատուներ և օրինակներ կը պատրաստէ, բնութեան օրէնքներուն անհնարին է դպչել՝ առանց իմաստուն զգուշութիւններ խանգարելու, եւ բարեբարութիւններ ջնջելու: Ճերունւոյն ու մանկան մէջ տեղն եղած յարաբերութիւնը հարկանցի տեսութեամբ փոքր բան մը կը թուի, բայց ան յարաբերութեան ջնջուելն յառաջ պալու արդիւնքն անգամ մը խորհէ: Ախտախնամութիւնը ձերն

ու մանուկը շատ քիչ ժամանակ ընտանեաց ապաստանարանին անկիւնը մէկ տեղ կը պահէ. անոնք երկար առեան մէկ տեղ չեն կրնար ապրիլ. բայց և այնպէս աս կարճ տեսութեան թողուցած տպաւորութիւնը սրչափ խորին է. մէկուն կեանքն իր վախճանին հասած առեանը՝ միւսին կեանքն արդէն պատրաստուած կըլլայ: Արքիւն ուրախութիւնը ձերոյն շնորհելու համար՝ մանուկն անոր բոլորաբը կը խաղայ. բայց անոր ուրախութիւն շնորհած առեանը՝ ինք ալ անկէ իր առաջին հրահանգութիւնները կընդունի. քաղցր տուր և առ, ուր երկու տկար հասակ, ձերութիւնն ու մանկութիւնը, զորմանալիներդաշնակութիւն մը կը կազմեն: Տես կեանքին երկու ծայրերն ինչպէս մի և նոյն հակամիտութիւններով իրարու հետ կը միաբանին. և ինչպէս աս հակամիտութիւնները մէկուն միտութեանն ու մի կալին դաստիարակութեանը կը ծառայեն: Հրապուրիչ բան մը կայ որ ասոնք իրարու կը մօտեցընէ: Ճերունին խօսիլ կը սիրէ՝ տղան՝ լսել. ձերունին առանց իմանալու մի և նոյն բանը շատ անգամ կը կրկնէ, և մանուկն աս կրկնութիւններէն ձանձրութիւն չիմանար. մանուկն կը զուարճանայ արդէն գիտցածը լսելով, ձերունին կը զուարճանայ անգամ մ'ըսածը կրկին եւ կրկին ըսելով: Արեկուան պատմութիւնը ինծի պատմէ, կըսէ մանուկը. եւ այսօր այնչափ ուշադրութեամբ ունկնդիր կըլլայ, որչափ ուշադրութեամբ երեկ ունկնդիր եղած էր. և գրեթէ հարիւր անգամ պատմուած պատմութեան մը մէջ՝ հարիւր բան տղուն նոր կերելի: Այսպէս կարծես թէ բնութիւնը ձերուն՝ գիտմամբ տկարութիւն տուած է, այսպէս մանրտըղոց զուարթ խումբը ձերունւոյն սերը տեսնելով անոր կը մօտենայ, եւ անկէ լրսածներուն հետաքրքիր ըլլալով՝ անոր ձեւըններուն տակ իբր թէ կը բռնուի, որպէս զի անկէ օրհնուի:

Ապաքեն՝ Րուսոյի նպատակն աս սքանչելի ներդաշնակութիւնը եղծանել չէր կրնար ըլլալ. արդարև անոր գիրքը բան մը չէղծանէր, քանզի ան առեան տակաւին

բան մը չկար: Ընկերութեան ապականու
թիւնն՝ ընտանիքը սպաննած էր . և մեր
բարոյականութեան վերջին մնացորդներն,
այսինքն ամուսնական առաքինութիւնն ու
մայրական գուժը . ծաղրելի կերպե-
րով ծանրացած՝ ամեն զիէ փլչելու
վրայ էին: Չարիքը յետին ծայր հասած
էր. դորձը մինակ ազգ մը ուղղել չէր, այլ
անոր բարք տալով անիկա նորէն շինել էր:
Բուսոյ շիտիէ շիտակ աս ընելու չէլէր.
Եթէ մօլուծիւն մը ըլլար, Բուսոյ անիկա
կրնար կշտամբել. բայց անոր առջեւը
ծաղրալի եղած առաքինութիւն մը կար.
ասիկա սիրելի ընելու համար չէր համար-
ձակէր: աս վարանման մէջ Բուսոյ մայ-
րական սիրոյն կը դիմէ. պարտաւորութիւն
մը չգրած՝ զգացում գարթուցանել կ'ու-
զէ. երեսէ ձգուած առաքինութեանց եր-
ջանկութիւնը սրտերուն ցուցնելէ առաջ՝
անոնց սէր ազդելու կ'աշխատի: Իր աշ-
կերտը դարուն ապականութենէն ազա-
տելու համար՝ այնպէս կը ձեացընէ որպէս
թէ աշակերտն ամեն կողմանէ մեկուսա-
ցընել կ'ուզէ. բայց մանուկն արգեամբ
մօրը գիրկը կը դնէ, որպէս զի ընտանիքը
նորոգէ, ու աս նորոգութիւնը չընելու
համար տղան շուրջ պատող արգելքներն
ապագային մէջ անօգուտ ընէ: Որչափ
կրկարգամ Բուսոն, որչափ անոր վրայ
կը խորհիմ, այնչափ ինծի կը թուի թէ
անոր մօտ ծած դաստիարակն ուրիշ բան
լէ եթէ ոչ ընտանեաց մօրն հասնե-
ու համար առ ժամանակեաց միջոց մը:

Բուսոյի աս զազանի խորհուրդը հին-
գերորդ գրքին մէջ յայտնի կըլլայ. աս բու-
քանչելի գրքին մէջ մտացածին դաստի-
արակն իր իշխանութեան մէկ մասէն կշ-
զրկուի, ու ընտանիքն ան իշխանութիւնը
կ'սկսի վարելը Էմիլը, թէպէտ միայնու-
թեան մէջ սնած, աշխարհի համար սահ-
մանուած է. սիրելու հարկը կըզգայ, եւ
ընկեր մը ունենալու փափաքելուն պէս՝
իր միայնութիւնը կը դադրի: Իսկոյն սքան-
չելի տեղ մը կ'առանձնանայ. հոն ընտա-
նիքը նորէն երեւան կ'ելլէ. բարի մար-
դիկներէ կազմուած ընտանիք մը, անանկ
մարդիկ որոնց առաքինութիւնը կեանքին

զարդն է. այսինքն՝ էրիկ մը, կնիկ մը ու
աղջիկ զաւակ մը, որոնք իրարու նեցուկ
են, բարեպաշտութեան եւ ամուսնական
միութեան օրինակ են: Էրիկ մը որ իրաւ-
ընտիր մարդ է. աղջիկ զաւակը՝ մօրն աչ-
ւըններուն տակ մեծցած՝ յոյս կուտայ թէ
օր մը մօրն համանման պիտի ըլլայ:

Բուսոյ ընկերութեան նորոգութիւնը
աս գազափարին համեմատ կը պատրաստէ
գծագրած տեսարաններուն բոլորն ալ բա-
ւական ու հասարակ են, անմիջապէս սրը-
տին կ'ազդեն, նկարագրածը Բուսոն մը չէ-
այլ բուն կեանք: Բուսոն գրողներուն ըրա-
ծին պէս մէկ կողմանէ սիրոյ յափշտակու-
թիւններուն հրապուրիչ պատկերը կը նկա-
րէ, միւս կողմանէ ընտանեկան երջանկու-
թեան լուրջ պատկերը անոր կը հանէ.
բայց աս վերջին պատկերը որչափ լուրջ
ալ է. առջինէն նուազ ցանկալի չէ: Մե-
կուն մէջ սիրահարներուն անհանգիստ
ընոյ յոյսերը կը ներկայացընէ, մէկալին
մէջ ծնողաց գորովալիբ ապահովութիւնը.
մէկը նոր ծածբայ ելլողներու վիճակն է,
մէկալը նպատակին հասնողներուն: Ասեր-
կու հակառակ վիճակներուն նկարագրու-
թիւնը՝ ընտանիքի մը բոլոր սւրբաութիւն-
ներուն չքնաղ պատկերն է. աս կտորը
Բուսոյի գրքին պսակն է, աւելի անոր նը-
պատակը կը յայտնէ:

Բայց և այնպէս աս դարմանալի գիրքն
անկարելի բանով մը կը սկսի: Բուսոյի
գիրքին էր մեզի Էմիլներ խոստանալ. բայց
Էմիլ մը շինելու համար այն դաստիարա-
կըն ուր կրնանք գտնել: Բուսոյին պահան-
ջած կատարելութիւններուն նայելով՝ ու-
րմու համար կրնանք համարձակիլ բոտելու
թէ ան ազնուական պաշտօնին արժանի
է: Արդարեւ, եթէ աշխարհիս վրայ ան
պաշտօնը կատարելու չափ անձնուրաց
մէկը կայ, անանկ մէկը իր զուակը մինակ
կրնայ դաստիարակել. ուրեմն աս պահան-
ջումներն ընելով ալ Բուսոյ մեր միտքը
դէպ ընտանիքը կ'ուղղէ: Եստ կանայք
դաստիարակի պաշտօնն իրենց սեպհակա-
նելով կարծեցին թէ Բուսոյի հնազան-
դած եղան. բայց կը նմանեին անանկ մէ-

կու մը որ դողալով կը քալէ գետնի մը վրայ՝ որ ոտուքներուն տակէն սահելով կ'երթայ: Աս կանայք կաշկանդեալ էին գոթական նախապաշարումներով որոնք մարդս սնտօր բաներու կը մատենեն: Այն ինք Տուսոյ Սոֆին նոյն ուսմական տը գիտութեան մէջ մեծցրնելով՝ ան նախապաշարմանց տեղի տուած եղաւ, բայց Տուսոյ Թերեւս անոր համար այսպէս ըրաւ որ անանկ դաստիարակութեան մը ազեատլի հետեանքները տեսնուին: Բայց կանայք իրենց վարդապետին աս օրինակէն քաջալերուելով՝ նոյն վիճակին մէջ կացին մնացին, ուստի և անոնց Տուսոյի օրինակին ցուցուցած յարգութիւնը՝ ընկերութեան մեծամեծ չարեաց պատճառեղաւ: Մինակ խօսք մը բաւական էր յառաջ բերել մօր մը վրայ ան կատարելութիւնները՝ զորոնք դաստիարակի մը վրայ իրօք տեսնելն այնպէս դժուարին է:

ԱԶԳԱՐԱՐՈՒԹԻՒՆ ՏՆՕՐԻՆԻՆ

Պարբերաթերթիս մէջ Թաղի մը կողմանէ ուղղուած բողոքի մը համար Տպերճական աղարարութիւն վերնագրով մեր կողմէն քանի մը խօսք ուղղած էինք, և առանց որ և է անձի կամ Թաղի վերաբերեցնելու էր մեր ազգարարութիւնը, ըստ որում խօսքը սոսկ խօսքին տիրօջը խոհեմութեամբ ուղղել էր նպատակնիս չէինք. կրնար ենթադրել թէ մասնաւոր Թաղ մը, մանաւանդ ՚ի Պալպօնէ Ժողով մը՝ առանց օրինաւոր կամ խիստ յայտնի փաստ մը կամ ապացոյց մը ունենալու՝ ակնածութեան ամեն պայմանները բարձի Թողի ընելով սալամբակ մեզի դէմ կրնայ յարձակիլ: Ըստ որում Թաղական Խորհրդոյ կնիք՝ մեր պատիւն ու ակնածութիւնը չենք զլանար իրեն. այլ ներուի մեզի ըսել՝ որ այդ յօդուածը Թաղական Խորհրդոյն ՚ի դիմաց կամ անոր ամեն անդամներուն կամակցութեամբը գրուած ըլլալուն համոզուելու չենք կրնար զեջանիլ. քանի որ՝ մեք եւս Թաղեցի ըլլալովնիս տարի ու կէսէ ՚ի վեր անցած գացածի վրայ բաւականէն աւելի տեղեկու

Թիւններ ստացած ենք. Բայց մենք մեր համոզմանն հակառակ դարձեալ այս նամակը հրատարակուելու մասին՝ ամբողջ Թաղականք համամիտ սեպելով՝ կ'ըսենք « այդ յօդուածը կրից ազդեցութեան կամ լաւ ևս է ըսել՝ յանչափաւորութենէ թելադրեալ կրնկատենք, «որովհետեւ պաշտօնական ժողով մը հրապարակական Թերթի մը մէջ գրուած խնդրոյմը համար (ըստ որում խնդիրն իրեն վերաբերութիւնն ունեցած կ'ենթադրէ և խնդիրը քննադատութեան արեւիքի տակ ինկածէ) կրնար այդ խնդրոյն ում վերաբերելը պաշտօնական ձայնիւ տընօրէնէն իմանալ, ու Թերեւս խնդրոյն աղաւետկերպով վերջ տուած կ'ըլլար. Բայց զարմանք չէ՝ թէ մարդիք ինչո՞ւ կը սխալին: Այն խնդրոյն վրայ աւելի տարօրինակ հետադր մը կամ ինչպէս ինք կ'ըսէ ընդդէմ կատիլինական դաւադրութեանց նոր կնիքուն մը, Բալմամուրդ Մարտի Ժողովորդ ըստորագրած լի հակառակութեամբ յաւելուած մը Միւնատիի Էրճիլյաս լրագրոյն 164 Թուոյն մէջ հրատարակած է: Այդպիսի գրութեան մը ՚ի պատասխանի կ'ըսենք նախ՝ մեր Թերթին անունը Սէր և նկարագիրն սեր է. ուստի՝ երբ ատելութիւն վերնագրով Թերթ մը հրատարակենք, իր խնդրածէն քանի մը կանգուն աւելի չափ մը գուցէ ձևենք. առայժմ կը ծանուցանենք որ արտառոց գրութիւններու և գուեհիկ զգացմունքներու պատասխանելը մեզի պատիւ համարած չենք և չենք համարիր: (Յօդուածին համետ հեղինակին սա ևս յիշեցնելն արժան կը դատինք: Յիրաւի՝ մեր կարողութենէն վեր Թերթի մը պատասխանատուութիւնը վրանիս է, թէպէտ ոչ իբր անիրաւող խմբագրութեան, ինչպէս ինք կ'ըսէ, եթէ այս բանը իրեն խիստ երեցած ըլլալը իրաւունք մը կարծած է. ազէկ գիտնայ որ երբ ինքն ալ ազգին ծառայութիւն մը ընելու զգացմամբ, փոխանակ իր անշնորհք յայտարարութեանը, հմուտ անձի մը գրութիւններն հրատարակելու ջանայ՝ ան ատեն խիստ շատերն՝ Թերեւս բոլոր ազգը իրմէ շնորհակալ կ'ըլլայ. և այս ըլլալուն փորձառու ենք:

Ժ Ի Լ Պ Լ Ա Ս

Գ Լ :

Ան առեն Բոլանտոյ պատշաճ դատեց տիկինը ինքն իրեն թողուլ քան թէ նոր նոր դարձաններով աւելի ասնջել. ուստի հրաման ըրաւ որ Դեմարտին անկողինը ասորոյի. հմն տիկինը կիսամեռ մինակ թողուցինք, պատահարը դիպուածին թող տալով :

Անկէ անմիջապէս սրահը գացինք, ուր գողերէն մէկը, որ վիրաբոյժ էր, տեղապահին ու միւս վիրաւորելոյն վերքերը նայեցաւ եւ պաշտամով օժեց : Վիրաբոյժի գործը լմնալէն ետքը՝ ուղեցինք տեսնել թէ արկղերուն մէջ ինչ կար : Ոմանց մէջ մինակ կամուրջէն էր . ուրիշներուն մէջ լոկ հանդերձ : ամենէն ետքը բացուած արկղին մէջ մինակ քանի մը պարկ լեցուն ստակ գտնուեցաւ . ասոր վրայ արծաթաւէր պարոններն սկսան ուրախ ըլլալ : Ասալ կատարուելէն ետքը՝ խոհակերը սեղանի սպասը բերաւ, սեղանը զարդարեց ու կերակուրն եկաւ : Մեր առջի խօսակցութեան նիւթը՝ նախընթաց օրուան մեծ յաղթութիւնն էր, խօսակցութեան վերջը Բոլանտոյ խօսքն ինձի՝ ուղղելով ըսաւ, խոստովանէ, Ժիլ Պլաս, որդեակ, որ մեծ երկիրը ունեցար : Այո, տէր, ըսի, անկեղծ կը խոստովանիմ որ ան սոսկալի կառուցն ատենը մեծ ահ պատեց զիս . բայց գիտցած ըլլաք որ եթէ երկու կամ երեք անգամ ալ ճակատ մանեմ, իբրև Պալադին պիտի կուտիմ, Բոլոր գողերն ինձի թերեւ լան ըսելով թէ Ժիլ Պլասին ներողամիտ ըլլալ կը վայլէ, թէ՛ ճակատը սաստիկ էր, և թէ՛ առջի անգամ կրակ տեսնող պատանի մը՝ աւելի քաջասիրտ չէր կրնար ըլլալ :

Յետոյ խօսակցութիւնը կուտէն առնուած ջորիներուն ու ձիերուն վրայ դարձաւ : Որոշուեցաւ որ հետեւեալ օրը, դեռ այդ չեղած, անոնք վաճառելու համար Մարսիլեա երթանք, ուր մեր նոր արշաւանաց լուրը տակաւին հասած չէր կրնար ըլլալ : Աս խօսակցութիւններով ընթրիքն աւարտեցաւ, ուստի տիկնոջն այցելուութիւն ընելու համար՝ դարձեալ խոհանոցը գա-

ցինք : Տիկինը նոյն վիճակին մէջն էր . մեզի այնպէս թուեցաւ թէ գիշերը չանցընէր : Հոս Բոլանտոյին իմաստութեանը վրայ չեմ կրնար լուրթեամբ անցնիլ . միւս գողերուն գեղծ վարուցը նայելով կրնամ ըսել թէ տիկինն իր պատիւը Բոլանտոյին խնամոցը պարտկան էր : Գողերը զսպողն ան էր . քանզի պէտք է խոստովանիլ թէ Բոլանտոյին վարմանը մէջ կար բան մը որ անիկա ամենուն պատկառելի ըրած էր :

Աս խեղճ տիկինը նորէն նոյն վիճակին մէջ թողուցինք, ուստի Բոլանտոյ Դեմարտին ապաքելով որ անոր հոգ տանի, մեզի հրաման ըրաւ մեր խուցերը բաշուիք : Ես, երբոր անկողին մտայ, քնանալու տեղ խեղճ տիկնոջը թշուառութեանը վրայ սկսայ խորհիլ, աս խորհուրդը միտքս ան աստիճան գրաւեց, որ աչքս չի կրցայ գոցել : Տարակոյս չունէի թէ տիկինն աղնուական ընտանիքէ էր . և աս պարագային համար մանաւանդ ինձի ևս աւելի ողբալի կը թուէր : Չէի կրնար առանց քօմմնելու մտքիս մէջ նկարել ան սոսկուցները որոնց նշուակ եղած էր . և անոր վրայ ան աստիճան գութ կը զգայի, որպէս թէ ազգականութեամբ կամ բարեկամութեամբ անոր հետ կապուած էի : Վերջապէս անոր ճակատագրին վրայ շատ ողբալէ ետքը՝ սկսայ խորհիլ թէ ինչ միջոցներով ան խեղճը մտախլուտ վճարանգէն կրնամ ապահով ընել . միանգամայն զիս ան գետնաժողովիրապէն ազատելու խորհեցայ թէ ծերունի սեւ երերալ չէր կրնար, և անոր հիւանդամալէն ՚ի վեր վանդակաւոր դրան բանալին խոհակեր կրնականը քօմն էր : Աս խորհուրդը երեւակայութիւնս յորդորելով ինձի հնարք մը մտածել տուաւ, զոր աղէկ մը որոճալէ ետքը՝ խկոյն հետեւեալ կերպով գործադրութեանը սկսայ :

Յանկարծ խօթապատճառ եղայ, և որպէս թէ որովայնի սաստիկ խիթ մը իս բանած էր, նախ սկսայ հեծելու հառաչել . յետոյ ձայնս վերցնելով սկսայ մեծամեծ ձիչեր արձըկել : Գողերն արթննալով քօմնեկան, որ դռնը սպասուածը կը հարցնէին : Պատասխան տուի թէ որովայնի սուկալի ցաւով մը կը տանջուիմ, և անոնք ա-

դէկ մը . խաբելու համար, սկսայ մերթ ա-
տասմունքս կրճտել, մերթ զարհուրելի կեր-
պով գէմքս ծամածուել, մերթ գելուլ, վեր-
ջապէս նորանշան ձեւեր ընել : Ասոնք ընե-
լէ ետքը, յանկարծ հանդարտեցայ, որ-
պէս թէ ցաւերս վայր մը թողուցած էին .
բայց յետոյ բանի մը վայրկեան ետքը սկըս-
այ խշտեկիս մէջ դարձեալ թաւալիլ ու թե-
րես գալարել :

Մէկ խօսքով անանկ քաջ ձեացուցի որ գողե-
րը թէեւ խորամանկ, խաբուեցան . և հաւա-
տացին թէ իրաւ սաստիկ խիժեր կը զգամ :
Բայց աս խաղը ձեացրնելով հարկեղաւ որ
ուրիշ կողմանէ տանջուիմ . քանզի գթած
ընկերներս կարծելով թէ իրաւ ցաւեր կը
կրեմ, սկսան ինծի դարման ընելու փու-
թալ : Մէկը շիշ մը օղի բերելով ինծի
կէսը խմուց, ուրիշ մը լաթ տաքցնելով
ջերմ ջերմ փորիս վրայ կը դնէր : Այրա-
պար գթութիւն կ'ազաղակէի . իմ աղա-
ղակներս հիւանդութեան սաստիկութենէն
կարծելով ինծի անգաղար ճշմարիտ ցա-
ւեր կրել կուտային . այնպէս որ չունեցած
ցաւ մը բժշկելու համար՝ ստոյգ ցաւերու
պատճառ եղան : Աերջապէս ալ չկրնալով
դիմանալ, ստիպուեցայ անոնց ըսել թէ խի-
թերս անցան, ալ ցաւ չեմ զգար . ուստի և
աղաչեցի որ ալ ինծի քիչ մը հանգիստ տան
Անոնք իրենց դարմաններովն իս յոգնեցը-
նելէ ետ կեցան, ես՝ այլ ևս հեծելէ և ճը-
չելէ դադրեցայ, վախնալով որ չըլլայ թէ
նորէն իմ վրաս դեղերու փորձեր ընելու
անոնց պատճառ տամ :

Աս տեսարանը գրեթէ երեք ժամ տե-
եց . յետոյ դողերը տեսնելով թէ առաւօ-
տը մօտ է, Մարտիլեա երթալու պատրաս-
տութիւններն ընել սկսան : Ան ատեն ես
ուրիշ խորամանկութիւն մը հնարեցայ .
ուզեցի ոտք ելլել, անոնց հաւտացնելու
համար թէ անոնց հետ ընկերանալու
մեծ փափաք ունիմ . բայց անոնք
զիս արգիլեցին : Ոչ, ոչ, , Ժիլ Պլաս ըսաւ
Բոլանտոյ, դուն այսօր դուրս մ'ելլեր, որդ-
եակ . խիժը կրնայ նորէն դարձ ընել . Ու-
րիշ անգամ մեր հետը կրնաս գալ, բայց
աս անգամ դուն մեր արշաւանացն ընկեր
ըլլալու վիճակին մէջ չես . բոլոր օրը հանգ-

չէ, քանզի հանգստեան կարօտ ես : Ես իմ
կեղծ փափաքիս վրայ աւելի պնդել չուզե-
ցի, խորհելով թէ դուցէ վերջապէս թա-
խանձանացս հաւանին . ան օրուան ար-
շաւանքին հաղորդ ըլլալ չկրնալու մեծ
ցաւ յայտնեցի, և ափիս անանկ բնական
կերպով մ'ըսի որ բոլոր գողերը, դիտաւո-
րութեանս վրայ առանց փոքր կասկած մը
ունենալու, գետնափորէն դուրս ելան :

Անոնց մեկնելէն ետքը, որուն արագ կա-
տարուելուն գիշերու ընէ հետէ ըղձակաթ
էի . անոնց մեկնելէն ետքը, կ'ըսեմ, ես
ինծի այսպէս սկսայ խօսիլ . Աղէ, Ժիլ Պը-
լաս, քաջ եղիր, ահա ժամանակ է . արու-
թեամբ վառուէ որպէս զի այնչափ յաջո-
ղութեամբ սկսած դ գլուխ հանել կարե-
նաս : Գործը դժուարին չէ . Տոմինկոն
(ծերունի սէր) բու ձեռնարկութեանըդ
դէմ կենալու կարող չէ . ոչ ալ Ղէոնարտ
(խոհարար պառաւը) քեզի արգելք ըլլա-
լու բաւական է : Ազատութեան աս պա-
տեհութիւնը մի փախցնէր . ասկէ աւելի
յաջող ժամ մը թերես երբեք պիտի չկը-
նաս գտնել :

Աս խորհրդածութիւններն ինծի աւելի
վստահութիւն տուին . իսկոյն ոտք ելայ,
սուրս ու ատրճանակներս առնելով՝ նախ
խոհանոցը դացի . բայց ներս չմտած, լսե-
լով որ Ղէոնարտ կը խօսէր, դրանը դրսի դին
կենալով մտիկ կ'ընէի : Ղէոնարտ կը խօ-
սէր տիկնօջը հետ, որ արդէն խելաբերած
ըլլալով, և գլխուն եկած մեծ թշուառու-
թեանը վրայ խորհելով, յարտասուս հար-
եալ կ'ողբար ու կը կոծէր : Պառաւը վշ-
տահար տիկնոջն այսպէս կը խօսէր . Եայ,
դուստր, լաց, յարտասուս ցնդէ, հառա-
չանքներդ մի խնայեր . ասանկ ընելով պիտի
սփոփուիս : Բու նուազումդ վտանգաւոր
էր . բայց այսուհետեւ ալ երկիւղ չկայ,
քանզի արտասուք թափելու սկսար : Կս-
կիծդ երթալով կը նուազի . և կը սովորիս
հոս կենակից ըլլալու մեր ասպետներուն
որոնք արդարեւ պատուական մարդիկ են :
Դու հոս իշխանուհիէ մը աւելի պատիւ
ու մեծարանք պիտի գտնես . անոնք քեզ
ամեն կերպով պիտի հաճեցնեն, և միշտ
քեզի խանդակաթ պիտի ըլլան : Որչափ կը-
նիկներ կան որոնք բու տեղդ ըլլալ կը
փափաքին :

Հարսնակէի